

**ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ՎԱՐԴԱՊԵՏԻՆ**

Տերունական խրատին հետեւելով, որ պարզեւասէր եւ բազմառատ բարերարութեան համաձայն բոլորին կու տայ եւ ոչ ոք կը զրկէ, ինչպէս որ ըսաւ՝ «խնդրողը պիտի ստանայ, փնտռողը պիտի գտնէ» (Մո. 7.8), որ նաև իմանալին իբրեւ զիտութեան հաց եւ իմաստութեան զինի գեղեցկապէս մատակարարեց անոր քաղցը ունեցող բանական անձերուն, եւ քարոզիչներու բարձրաձայն իրաւերով հոգեւոր խրախճանքի կոչեց՝ առակողին համաձայն, մեզի ալ նոյնը իբրեւ օրէնք տուաւ ըսելով՝ «Եթէ մէկը քեզմէ բան մը խնդրէ՝ տուր» (Մո. 5.42):

Եթէ լաւ է կարօտեալներուն մարմնական պէտքերը հոգալ, որուն փոխարէն խոստացաւ աշխարհի սկիզբէն պատրաստուած արքայութիւնը տալ, որքան աւելի զովելի է լիացնել բարիքներէ աղքատ հոգիները: Այնքան աւելի, որքան նախապատի, մեծ եւ պատուական է հոգին՝ քան մարմննը, պատկեր ըլլալով աստուածայինքն, մինչ մարմննը երկրորդական եւ հողանիթ է, զոր Տէրն ալ զործով յայտնեց, որովհետեւ, զորուած է՝ թէ Երեն հետեւող ժողովորդը միայն երկու անգամ հացով կերակրեց, բայց կենարար խօսքին վարդապետութեամբ, որ հոգիներու կերակուրն է, համաձայն այն խօսքին՝ «Մարդ միայն հացով չ'ապրիր, այլ Աստուծոյ բոլոր խօսքերով» (Բ. Օր 8.3) միշտ անոնց հոգիները կը կերակրէր: Նաև, իմաստուն ծառային առակով պատիքեց ճիշդ ժամանակին տալ ծառայակիցներուն կերակուրը. եւ դեռ, կրկնապատիկ քանքարներ շահողին եւ զլացողին օրինակով նոյնը ցոյց տուաւ՝ թէ պէտք է տալ ամէն անոր՝ որ կը խնդրէ (Մո. 24.45-51):

ԾԻՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ



**Խճո՞ն համար Ս. Հաղորդութեան
խորհուրդի արարողութիւնը
Պատարագ, զոր կամ ընծայ կը կոչուի:**

Ս. Հաղորդութեան խորհուրդի արարողութիւնը Պատարագ, զոր կամ ընծայ կը կոչուի, որովհետու Ս Հաղորդութեան խորհուրդի արարողութեան ընթացքին Յիսուս օրինուած հացն ու Գինին կը գոյափոխէ իր մարմնոյն եւ արեան եւ ապա պատարագիչ քահանային ձեռքով՝ հաւատացեալներուն կողմէ կ'ընծայուի Հօր Աստուծոյ՝ մեղքերու քաւութեան համար: Այդ առիթով նաև զոհութիւն եւ փառարանութիւն կը մատուցուի Աստուծոյ ու շնորհներ կը խնդրուին համար:

Քրիստոս հացի եւ զինիի երեւյթով Հօր Աստուծոյ ընծայուելով կը կատարէ իր յափառութեան բարեխօսութիւնն ու քաւութիւնը հաւատացեալ ժողովուրդին համար եւ ապա իբրեւ կենդանի հաց կը բաշխուի ու կը բնակի զինք ճաշակողներուն մէջ:

ՏՈՆԱՑՈՅՑ

- 18-Արքոց Ծգիաւորացն Անտոնի,
Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի:
- 19-Արքոցն Թէոդոսի Թագաւորին եւ
Սանկտացն Եփեսոսի:
- 21-Արքոցն՝ Կիրակիսի եւ մօրն
Յուղատայի:

ՀԱՍՑԵ.



ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ԶՈՒ ԽՈՍՔԻ ԻՄ ՈՏՁԵՐՈՒՄ ՃՐԱՎ Է ՈՒ ԻՄ ԾԱԽԱՆԵՐՈՒՄ
ԼՈՅՏ

ԺԴ. ՏԱՐԻ

ԿԻՐԱՎԿԻ , 17 ՅՈՒՆՈՒԱՐ 2021

ԹԻՒ

ԿԻՐԱՎԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Ես 54.1-14 Ա. Տիմ 1.1-11

ՅԻՍՈՒԽ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԽԵՏԱՐԱՎՆԵՐ ԸՆՎՀԱՄՆՈՒ 2.1-11

Յիսուսի Գալիլիա հասնելուն երրորդ օրը հարսանիք մը կար Կանա քաղաքին մէջ, եւ Յիսուսի մայրը հոն էր: Յիսուս եւ իր աշակերտներն ալ հրաւիրուած էին հարսանիքին: Երբ զինին պակսեցաւ, Յիսուսի մայրը իրեն ըսաւ. «Գինի չունին»:

«Մա՝ յր, մեզի ի՞նչ», - պատասխանեց Յիսուս, - «Իմ ժամանակս տակալին չէ հասած»:

Սակայն իր մայրը ըսաւ սպասաւորներուն. «Ինչ որ ըսէ ձեզի՝ կատարեցէք»: Հրեաներու ծիսական մաքրութեան սովորութեան համաձայն, հոն քարէ վեց կարասներ կային, որոնցմէ իրաքանչիւրը ութունեն հարիր լիթր կ'առնէր: Յիսուս ըսաւ սպասաւորներուն. «Կարասները ջուրով լեցուցէք»:

Եւ սպասաւորները լեցուցին մինչեւ թերան: Յետոյ ըսաւ անոնց. «Հիմա առէք եւ սեղանապետին տարէք»:

Անոնք ալ տարին: Սեղանապետը համտեսեց զինիի փոխուած ջուրը, բայց չգիտցաւ՝ թէ ուրկէ էր. թէնի սպասաւորները, որոնք ջուրը լեցուցած էին՝ զիտէին: Այն ատեն սեղանապետը փեսային ըսաւ. «Ամէն մարդ նախ ընտիր զինին կը հրամցնէ, իսկ երբ զինովնան՝ այն ատեն հասարակը, մինչ դուն ընտիր զինին պահեր ես մինչեւ հիմա»:

Յիսուս իր այս առաջին հրաշքը կատարեց Գալիլիայի Կանա քաղաքին մէջ:

Որդեակ, թէզի թող չհասնին չար խորհուրդները անոր, որ իր երիտասարդութեան դաստիարագութիւնը լքեր է եւ մոռցեր՝ Աստուածային ուխտը, այդպիսին մահուած կողքին հաստատեր է իր տունը եւ երկրածիններուն հետ գերեզմանին մօտիկ հաստատած է իր ճամբաները:

ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

ՊԵՏՐՈՍ ՀԱՅՐԱՊԵՏ, ԱԲԻՍՈՎՈՄՄԱՐԿԱՒԱԳ

Եկեղեցւոյ պատուական եւ զիտուն առաջնորդ մըն էր Պետրոս հայրապետ, որ Ս. Աքանասի նախորդին նախորդը եղաւ Աղեքասանդրիոյ պատրիարքական Աթոռին վրայ, եւ շատ դժուարին ժամանակներուն մէջ, պաշտօնավարեց տասնմէկ տարիներ, Դ. դարուն սկիզբը:

Անձնուրաց հովին մը եղաւ անիկա, որ

ամէն ջանք թափեց պահպանելու

համար իր հօտին կեանքը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի եւ Մաքսիմանոսի

Տաճի հալածանքներու միջոցին՝ Սելիստիանոսներու աղանդէն, որոնց պետը՝

Սելիստիոս՝ արտաքսեց Եկեղեցին:

Այս իսկ պատճառաւ անիկա մատնուեցաւ

բազմատանջ նեղութիւններու, եւ

ստիպուեցաւ ժամանակ մը հեռանալ

Պաղեստին եւ միջագետք, իր Աքիսորմ

սարկաւագի հետ, որ իրեն նման հո-

գելից ծերունի մըն էր: Բայց լսելով թէ իր

գործակիցներէն շատեր նահատակուած

են ու անտերունչ մնացած է իր հօտը,

վերադարձաւ Աղեքասանդրիա: Դարձեալ

վիշտ եւ տառապանք մինչեւ

վերջնական բանտարկութիւն, որուն մի-

ջոցին շարունակ կու գար զինքը

միխրաբել Ս. Անտոն: Երբ իր երեցներէն

ոմանք խնդրեցին իրմէ արձակել

Արիոսը, զոր բզոված էր նա՝ Սելիստիոսի

կողմը յարած լինելու համար, մերժեց

խատի՝ ըսելով թէ անիկա օր մը աղէտ

մը պիտի ըլլար Զրիստոսի Եկեղեցին համար:

Մաքսիմիանոս Տաճի հազարապետը երբ օր մը

եկած էր սուրբը դուրս հանելու

գլխատման վայրը տանելու համար, ժողովորդը աղմկեց ամբողջ քաղը եւ խոնուելով բանտին հրապարակը, շրողուց որ կատարուի ոճագործ վճիռը: Հայրապետը այն ատեն իր սարկաւագը դրկեց հազարապետին, որպէսզի գիշեր ատեն գաղտնապէս ծակեն բանտին աննշան մէկ կողմը եւ անկէ տանին զինքը իր նահատակութեան վայրը. կատարեցաւ իր իղձը, ու սուրբը ընդունեցաւ արեան պսակը, 311-ին: Իրեն հետ չարշարակից եղաւ միշտ Աքիսորմ, որ յետոյ խոստովանական մահաւայ:

ՀԱՅՑՈՒՄ
ՊԱՏԱԽԱԾԱԾ ԲԱԺԻՆ

ՀՐԱԺԱՐԻՄՔ

Ի՞նչ է «Հրաժարիմք»ը: Հաւատացեալներ գիտեն, թէ Սեծ Պահոց շրջանին, Արեազալի ժամերգութեան ատեն, ինչպէս նաև մկրոնութեան խորհրդակատարութեան ատեն բոլորն ալ դէպի արեւմուտք կը դառնան եւ երեք անգամ «հրաժարիմք»ը կ'արտասանուի:

«Հրաժարիմք»ը կը հրաժարինք բայցին գրաբար ձեւն է:

«Հրաժարիմք»ը արտասանելով կը մերժենք, կը հեռանանք եւ կը հրաժարինք սատանայի բոլոր տեսակի խարեւութիւններէն, մտածումներէն, պատրանքներէն, եւ սատանայի բոլոր տեսակի գործակիցներէն:

«Հրաժարիմք»ի ատեն Արեւմուտք կը դառնանք, որ հակառակ կողմն է Արեւելքին: Եկեղեցականորէն Արեւելքը կը խորհրդանշէ Աստուծոյ ուղղութիւնը: Աստուծոյ Գահը կը գտնուի Արեւելք, անոր համար մեր Եկեղեցւոյ բոլոր խորանները կը նային դէպի Արեւելք: Արեւելքը կը խորհրդանշէ Լոյսը, Աստուծոյ գիտութիւնը: Արեւմուտքն ալ Աստուծոյ հակառակ ուղղութիւնն է:

ՀՈԳԵՒՈՐ ՊԱՏԳԱՄ

ԵԿԵՂԵՑԻԻՆ ՏՐՈՒԱԾԸ ԱՍՏՈՒԾՈՅ Է ՈՐ ԿԸ ՏՐՈՒԻ

Անգամ մը Եկեղեցւոյ հովի մը կոչ ըրաւ իր ժողովուրդին նուէրներ քերելու Եկեղեցիին: Հովիին ուշադրութիւնը գրաւեց որ նուիրատումներուն մէջ անքացուակերով քալող կաղ աղջիկ մը կար, որ խորանին մօտենալով իր մատէն հանեց մատանին եւ դրաւ խորանին վրայ: Հովիին սիրած գութով լեցուեցաւ անոր հանդէավ: Պաշտամունքի աւարտին, ան մօտեցաւ կաղ աղջկան եւ մատանին անոր վերադարձնելով ըսաւ. «Աղջիկս, Եկեղեցին պէտք եղած նուէրը հաւաքեց, ուստի կրնաս վերատին մատանիդ առնելք»: Աղջիկը տրտմած բայց յանդիմանական շեշտով մը պատախանեց. «Պատուեի, այս մատանին ես ձեզի չտուի այլ Տիրոց»:

ԱՍՏՈՒԱԾՈՒՆՉԸ

Եթէ վարժութիւն դարձնենք մնայուն կերպով Աստուածաշոնչ կարդալը, ի վիճակի կ'ըլլանք հասնելու մեր փրկութեան, կը ճանչնանք թէ ուղիղ դաւանութիւնը եւ թէ առաքինի վարքը. նոյնիսկ եթէ մէկը ըլլայ խիստ յամառ խստապարանց եւ ծոյլ, եւ նոյնիսկ եթէ անցեալին ոչ մէկ օգուտ քաղած է Աստուածաշոնչի ընթերցումէն, կու զայ ժամանակ սակայն, երբ կը սկսի պտուղ տալ, եթէ յարատենէ ընթերցման մէջ:

Յովիան Ոսկերեան

ԵԹԷ ԿԱՄ ԵՐԲ ԿՈՒԶԵՍ...

Երբ Թշնամիներդ ու հակառակորդներդ քեզ կը նեղեն, կարդա՝ Սաղմոն 3

ՏԵՌ, ինչքան շատ են զիս նեղողները, ինչքան շատ են զիս նեղողները, ինչքան շատ են ինձի դէմ ելլողները:

Շատերը ինձի համար կ'ըսեն. «Անկարելի է որ Աստուած զիմք փրկէ»:

Բայց դուն ո՞վ ՏԵՌ, Դուն ես պաշտպան վահանս, դուն ես փառք, զլուխս բարձր պահողը:

Ամբողջ ձայնով ՏԵՌՈԶ աղաղակեցի, եւ իր սուրբ լեռնէն պատասխան տուաւ ինձի:

Ես կը պառկիմ կը քնանամ, վստահ՝ որ գիշերն ամբողջ ՏԵՌԸ զիս կը պահպանէ: Ուստի բնաւ չեմ վախնար բիւրաւոր այն մարդոցմէ, որոնք ամէն կողմէ զիս կը պաշարեն:

Ե՛ւ, ո՞վ ՏԵՌ, փրկէ զիս, ո՞վ իմ Աստուածս, ապտակ մը տուր թշնամիներուս, փշրէ՝ ամբարիշտներուն ակուաները:

Փրկութիւնը դրւն կուտաս, ՏԵՌ, թող օրհնութիւնդ ժողովուրդիդ վրայ ըլլայ:

ՈՍԿԵՂԵՆ ՀԱՍԱՐ

Վայ անոնց որոնք ուղիղ ճանապարհը բողած՝ խաւար ճամբաներէ կը քալեն, որոնք կ'ուրախանան չարիք գործելով եւ կը խնդան դէպի չարը